

729

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ Ի ԲՀԱ

ԵԿԻՐՈԳԱԿԱՆ ՎԵՅ ՄԵՆ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԴԵՍՊԱՆԱՑ
ԿՈՂՄԵ ԱՌ Բ. ԴՈՒՌՆ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՀԱԽԱՔՈԿԱՆ
ՎԵՐՋԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ



1881

ԱՐԵՎԱՄ ԺՈՒԱՅՑԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՎԵՅ ՄԵՇ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԴԵՍՊԱՆՑ
ԿՈՂՄԵ ԱՌ Բ. ԴՈՒՌՆ ՄԱՏՈՒՑԵԱԼ
ՀԱԻՍՔԱԿԱՆ ՎԵՐՁԻՆ ՆԱՆՈՒՑԱԳԻՐԸ

Կ. Պոլիս, 7 Սեպտեմբեր 1880

Պարոն Նախարար

Ստորագրեալք ընկալան վերջին յուշիս ամառ 5
թուականաւ ծանուցագիրը, որով Բ. Դուռը պատաս-
խանած է՝ իրենց յունիս 14 ի պաշտօնագրոյն այն
պարբերութեան, որ Օսմանեան Պետութեան՝ Պէրլինի
գաղնագրոյն նկրդ յօդուածով՝ հայարնակ նահանգաց
մէջ ներմուծել յանձն առած վարչական բարոքմանց
և բարենորոգմանց կը վերաբերի:

Նոյն ծանուցագրին մտադիր ու սումասիրութիւնը ապացուցած է իրենց՝ թէ Օսմանեան Պետութեան կողմանէ նշանակեալ առաջարկութիւնք չեն համապատասխաներ յիշեալ յօդուածոյն ո՛չ ոգւոյն և ո՛չ տառին :

Ստորագրելոց ներկայացուցած Տէրութիւնները չեն անդիտանար թէ Օսմ. Պետութիւնը երկու Յանձնախումբ յուղարկած է Հայութնակ նահանգները, բայց բանաւոր պատճառներ ունին խորհելու միանգամայն թէ անոնց պաշտօնը եւ ոչ մի արդեան յանգած չէ, և Բ. Դուռը հակառակ այն պարաւորութեանց՝ որ կը ժագին իրեն համար ներդ յօդուածէն, ետ կեցած է նոյն տնօրինութիւնները իրենց ծանուցունելք :

Ոչ ինչ չապացուցաներ թէ ո՛ւ և իցէ բարւորում ներմուծուած լինի արդարութեան վորչութեան մէջ ընդհակուսակն հիւսառոսասական բազմոթիւ տեղեկուգրեր կը հաստոտեն թէ՝ քաղաքային կամ Եվրոպնական դատարաններու անկախութեան խնդիրն իւր այժմու վիճակին մէջ անցելոցն բազմատամար՝ եթէ ոչ յոռեգոյն, գոնէ նոյնչափ նուազ գոհացուցիչ է :

Խակ զինակիր պահանջորդութեան և ոստիկանութեան ինդրոց գալափ, յուլիս 5 ի ծանուցագրերը կը հասաւասէ թէ Բ. Դուռը պատուիրուծ է բանի մը յուտուկ սպայներու, որ սոյն երկու պաշտօնէսւթեանց վերականգնութեան մասին ծրագրեր ներկայացունենքին անդում թէ անոնք ներկայացունենք :

Տէրութիւնք սցդ ծրագրոց վրայ տեղեկութիւն ուսուած չեն և Օսմանեան Պետութիւնը չէ կարող հաստուել անդում թէ անոնք ներկայացուած են իրեն :

Ստորագրեալք չեն կրնար ընդումութիւններու պատասխանագիրն իրենց յաւնին 44 ի ծանուցագրոյն արտայայտած գանգաւուանաց ամենափոքր գոհացում մը տուած լինի : Ասկէ զատ՝ նաքա այնքան տառել իրաւունք կը կարծեն ունենալ Օսմանեան Պետութեան այս մասին ի փորձ գրած ճգանց անրաւուականութիւնը ցցներու, որքան որ յայտնի կերեւի թէ Բ. Դուռը, նոյն իսկ պատասխանագրոյն պարունակութենին դատելով, Պէրլինի գանձագրին իւր վրայ դրած պարտականութեանց և յառաջ բերած կացութեան վրայ նուազ միշտ ըմբռնում մ'ունի :

Հայարձակ նահանգաց մէջ տեղի ունեցած կամ իրեւ այնպէս նշանակուած եղեռանց մասին Բ. Դուռն առաջ կարծած բացարութիւններուն բառերն իսկ կազմացունեն որ նա կը զլանոյ խոստովանիլ յիշեալ նահանգաց մէջ տիրող անիշխանութեան աստիճանն և ծանրակառաւթիւնը իրաց վիճակի մը, որոց յորատեւումն, ըստ ամենայն հաւանականութեան, այն ընդարձակ գտառուց մէջ բնակող Քրիստոնեաց ժողովրոց բնաջինջ լինելուն առիթ պիտի ըլլայ :

Յուլիս 5 ի ծանուցագրիրը և ոչ մի լուրջ առաջարկ կը պարունակէ Զէրբէսներու և Քրդերու ծայրացեղութեանց վախճան տալու զիտամար : Եւ սակայն երկնչելի է թէ հասարակաց օրէնքներու գործազրութեանի այդ ապերատանութեանց տուածքը չի կարենայ առնուիլ : Միայն արտաքրու կարգի խստութեան միջոցներով կարելի է վերջ տու այնպիսի բանութեանց, որ ներդ յօդուածին մէջ նշանակուած նահանգաց միշտ մասերուն մէջ մշտնջենուոր վտանգ մի առաջ կը

բերեն Հայերու ընչից , պատւոյն և կենաց դէմ :
Պէրլինի դաշնագրոյն ՅԱրդ յօդուածով Բ. Դուռը
յանձն առած է՝ « Հայաբնակ նահանգաց մէջ՝ տեղու
« կան պիտոյից սպահանջած բարւորումներն և բարեւ
« կարգութիւններն , առանց այլ ևս յատաղման , 'ի
« գործ դնել : »

Ստորագրեալք ցաւ 'ի սիրու կը հասուատեն թէ՝
յուլիս Ծի ծանուցագրով նշանակուած ընդհանուր
բարենորոգմանց մէջ՝ յիշեալ յօդուածին տրամադրած
տեղական պիտոյքը՝ և ոչ մէկ կերպով 'ի հաշիւ սու-
նուած են :

Անշուշտ՝ Տէրութիւնք գոհունակութեամբ պիտի
ընդունին Օսմանեան կոյսրութեամ ամեն կողմանց
մէջ ընդարձակ բարենորոգմանց ներմուծումը . բայց՝
նոքա , նախ քան զամենայն ; Պէրլինի դաշնագրոյն
լիովին գործադրութիւնը կը պահանջեն և չեն կրնար
հաւանիլ որ Բ. Դուռն մի այնպիսի վերանորոգում՝ ա-
ռաջարկելով որ նոյն գաշնագրոյն նշանակած նահանգ-
ներուն 'ի նպաստ պայմանագրաւած յատուկ բարման-
րոգումներէն և ոչ մին կը պարունակէ , այս մատին
իւր յանձն առած պարտաւորութիւններէն ինքինքը
դէրձեալ նկատէ :

Ասէ զատ նոյն նահանգաց մասնաւոր նկարագիրն
ըլլալով լայնածաւալ գաւառոց մէջ Քրիստոնեաց տար-
րին գերիշմանութիւնն , այս իրողաթիւնն 'ի հաշիւ
շառնող ու է բարենորոգում չի կրնար գոհացու-
ցիչ հետեւանք մի ունենալ :

Ստորագրեալք , նոյն նահանգաց ընծայած մի այլ
հանգամանքն ևս 'ի հաշիւ առնալի ուրսրու անհրաժեշտ

կը վարկանին : Բ. Դուռը՝ Հայոց և Քրիտաց համար մի-
ևնոյն կանոնագիրը սահմանելու կամք կը ցու-
ցընէ : Նախ և առողջ պարտուատշաճ է՝ ըստ վար-
չութեան՝ անջտոել զանոնք , որքան գործնականա-
պէս կարելի է . քանդի բնակաւոր ժողովուրդներն ու
կէս թափառիկ ցեղերը՝ միենոյն եղանակաւ կառա-
վարելը բացարձակասիք անկարելի է :

Հետեւասիչս , գիւղախմբերու և վարչական խում-
բերու (Groupes administratifs) բաշխումն ընդհան-
րագէս այնպիս պէտք է գործադրութիւն որ կարե-
մի եղածին չափ՝ համասես տարրեր՝ 'ի մի վայր ժո-
ղոված մնին : Բաշխման միառևմբ պէտք է ըլլալ Հա-
յոց , և կամ ըստ Հարլիին , Հայոց և Թրբաց համա-
խմբուիլը , 'ի բաց թողով զՔուրզս :

Հետեւարար , խրաքանչիւր գիւղախմբի բնակչոց
մեծամասնութիւնն որոշող վիճակագրական ցու ցակաց
մէջ պէտք չէ մածանել թափառիկ Քուրզ տարրը ,
որ լերանց մէջ կապրի և որ Քրիստոնէունակ դաշտոց
մէջ անկարգութիւն պիտելու համար միայն կիշնէ :

Կարելի է ենթադրել թէ՝ Բ. Դուռը յովիս Ծի-
ծանուցագրով առաջարկուած գիւղախմբական կաղմա-
կերպութեան մէջ , համալիօն բնակչոց մեծամասնու-
թիւնն գոյացած առաջին աստիճանի վարչական խում-
բեր հաստատելու միջոց մը նշարած լինի : Եւ առ-
հայն ոչինչ չը յատներ այն գրութեան մէջ թէ՝ Բ.
Դուռն այդ ուրցան կիրառութիւնը յանձն կառնու:

Ստորագրեալք գոհութեամբ սրախ կը տեսնեն
թէ՝ առաջադրեալ կաղմակերպութեան մէջ՝ մէն մի
գիւղախմբեր աեղոյն մեծամասնութիւնը գրա-

շնող կրօնական հասարակութեան պիտի վերաբերի :
Բայց բարձրագոյն կարգի մը պաշտօնէց նկատմանքնը ։
մանրինակ տրամադրութեան մը չգոյութիւնը՝ յայտ-
նապէս կապացուցանէ թէ՝ առաջարկեալ վերանդրու-
մունք չեն լատ բաւականին ՚ի հաշիւ սունուր 61րդ
յօդուածոյն ակնարիած նահանգաց տեղական պիտոյրը :

Օսմանեան Պետութիւնը կը յայտարարէ թէ՝ պար-
կեցու և կարող անձերը , առանց կրօնի խորութեան,
հասարակաց պաշտօններու մէջ ընդունած է արդէն ,
և թէ այսուհետեւ այն իրողութիւնը ընդարձակագոյն
կիրառութիւն մը պիտի ստանայ : Այս յայտարարու-
թիւնը յոյժ ճապաղ է , և ստորագրեալը կը խորհին-
թէ այս կէտին վրայ պնդելն այնքան հարկաւորագոյն
է , որքան որ Հայք կը հաստատեն թէ իրենց մեծա-
մասնութեամբ գտնուած նահանգաց մէջ զրեթէ
Հայ չկայ որ հասարակաց պաշտօնի վրայ գտնուի :
Դայտ պահանջման այս մասին այնշատի առաւել օրի-
նաւոր կը թափ՝ որչափ որ՝ կարելի է թէ : Բ. Դրան
նոյն նահանգաց վրայ Քրիստոնեաց կառավարիչ-
ներ կարգելալի համոզերձ , վարչութեան մէջ աւելի
արդարութիւն և իրաւասմբութիւն գտնելու մասին
դարձեալ Հայոց համար մեծագոյն վաստակութիւն մը
չի գոյանու :

Վասն որոյ , Օսմանեան Պետութեան ծանուցա-
գրոյն պարունակած տնօրինութիւններէն շատ աւելի
ընդարձակ տնօրինութեանց պէտք կոյ . որպէս զի Բ.
Դուռը Պէրինի մէջ յանձնառած պարտաւորութիւննե-
րը կառարած լինի ,

Առաջարկեալ բարենորոգնանց անդաւականու

թիւնն , ընդհանուր առմամբ , այնքան մեծ է որ ,
գրեթէ անօգաւատ է Բ. Դրան ծրագրոյն պահառաւթեանց
վրայ վիճաբանիլ : Բայց և այնպէս , յետագայ դիսու-
ղութիւնք ինքնին կը ներկայանան մտաց :

Նախ և առաջ՝ Բ. Դուռը յայտարարելով թէ գիւ-
ղամամբառպետք , փոխանակ նոյն խոկ գիւղամբառկան
խորհրդէն ընտրուելու , պէտք է լինին Ցէրութեան
պաշտօնեայններ , զորս կերպոնական իշխանութիւնը
պիտի ընտրէ գիւղամբառկան խորհրդոյն ընտրեալ
անդամոց մէջէն , վարչական գտանակարգութեան մին-
չև յցետին աստիճանը տարրուած կերպոնայցման սկզբ-
րունքը կը հաստատէ : Միւս կողմանէ՝ գիւղամբառետ
ներու և գիւղամբառկան խորհրդոյ անդամոց նկատ-
մամբ Բ. Դուռը զանց կընէ ըսել թէ սոքտ ցկեանն
եթէ ոչ առժամեաց կերպով պաշտօն պիտի վարեն :
Նոյնպէս շրմէր թէ ո՞ւմ պիտի պատկանի , գոնոնք՝
անհրաժեշտեան պատճառուի համար պաշտօնանկ ընելու
խուռունքը : Այս իրաւունքը արդեօք զանոնք կարգու-
թալութապետական խորհրդոյն , թէ ոչ՝ որիշ իշխա-
նութեան մը վերասպահեալ պիտի լինի :

Դարձեալ , Օսմանեան ծանուցագրիը ոչ զին
որպարութեան եղանակին և ոչ ալ ուրիշ տեսա-
կէտներու նկատմամբ , զանազանութիւն չի դներ գիւ-
ղամբառկան և նահանգական զինակիր պահանորդու-
թեանց միջեւ . գիւղամբառկան զինակիր պահանորդ
գութիւնն յայսմ միտոյն կը տարբերի միւաէն , որ
նու՝ գիւղամբառապետին հրամանայ ստորակարգ-
եալ է : Նու չի գումարուիր նոյն խոկ գիւղամբառի
մէջէն և կրօնապէս մեծամասնութիւն լունեցող բնա-

կիչներէն, և ոչ լճէ չերաշխաւորեր թէ նա՞ ի րաք իւր գոյութեան սեպհական հանդամանքը պիտի տնենա՞յ, որ է տեղային պաշտպանովական զօրութիւն մ'ըլլալ :

Նահանգական դինուկիր պահանորդութեան կաղմանկերպութիւնն ևս չի համապատասխանէր ՅԱՐԴ յօդածցն յառկապէս նշանակած նահանգներուն տեղական ափառոցի :

Նաև, այն պայմանը՝ որոյ համաձայն յիշեալ պաշտանութեան թէ սպայներն ու թէ զինուորները պիտք է առնուին Պետութեան ամեն դասու հպատակաց մէջէն, բոլըոսին անորոշ կերպարան մ'ունիր

Ցանկապի է որ նահանգական դինուկիր պահանորդութեան սպայներն և զինուորներն գիւղավական դինուկիր պահանորդութեան մէջէն առնուին, այսինքն ոյն դաշտային պահապաններուն մէջէն, զորս գիւղավարմբերն իսկ պիտի ընդունին : Այս դաշտային պահապաններն՝ որը պաշտօն պիտի ունենան գիւղերը պաշտպանել Քրդաց արշաւանաց գէմ, նահանգական դինուկիր պահանորդութեան պիտք է հայթայթեն իւրաքանչիւր գիւղավարի ժողովրդոց թուոյն համեմութեալիք օժանդակ խումբեր :

Նահանգային վարչութեան բանհամութեանց տեղը ընտրապական սկզբան դրութիւնը հանտատուն եւ բաշխութական թիւն մը կրնայ յառուջ բերել հասարակաց ապահովութիւնն ամրացնելու յառկացեալ զօրութեանց բարուոր կազմակերպութեան մասին :

Եղենապատ առենի մը կազմութեան վերաբեր առաջարկութեանց արժեքը՝ նախ և տուած՝ ոյն

տառենին կազմական պայմաններէն կախումն ունի : Եւ սակայն յուլիս 5 ի ծանուցագիրը այս կէտք ընդ լրութեամբ թողած է : Կարեւոր կը թուի, նահանգաց ումանց մէջ Հայ տարրին գերիշխանութիւնն, (pré-dominance) ՚ի հաշիւ առնուլ, և դաստական կազմակերպութեան մէջ նոյն տարրին համեմատական բաժին մը տալ :

Այլ և աստ իսկ մէկ քանի խնդիրներ յառաջ կուգան, որոց լուծման մասին Օսմաննեան ծանուցագիրը և ոչ մի նշայլ չի տար : Թէ դատաւորք անփոփոխելի՞ պիտի լինին արդեօք, եթէ ոչ որոշեալ ժամանակաւ անուանելի : Որո՞վ օրինօք պիտի դատեն : Եէրի՞վ թէ այլով իւրի օրէնդրութեամբ : Եղեւնապատ առնութիւնը ի՞նչորէս պիտի յարգել տան իրենց վընդիները կէս անկախ և բոլըովին վայրենի Քուրդ ցեղերուն :

Այս վերջին հարցումը լիովին կապացուցանէ թէ որչափ հարկաւոր է գուրա ձգել Քրդերը Հայաստանի ժողովրդոց պատկանեալ բարենորդմանց ցջանակէն, և ուրոյն վարչութիւն մի տալ անոնց, իրենց պատերազմակը և նախնական բարուց համաձայն :

Տեղեկայ և վարատական երկու տարերց առընչութեան վերտոնեալ այն այս խնդրայն առթիւ, սոսորագրեալը համոզում կը յայտնեն թէ պիտք է չնչել Քրդերուն Հայոց վրայ հարկադրած բոլոր այն բռնազրական ծառացութիւններն ու տարապարհակ աշխատութիւնն, որ ոչ թէ մի իրաւանց սկզբունքի, այլ մի հնարինա գեղծմանէ միայն կը ծագին : Կը խորհին նմանապէս թէ՝ ՚ի նորաստ Հայորերոյն որպէս

մանադրեալ բոլոր բարենորոգմանց արդասիրը , ողէտք
է նաև Քրդաստանի կեղրոնն ու հարաւակողմը (ձու-
րամբէկի քաղա) բնակող բաղմաթիւ Նեանորականաց
ալ արդարասիրաբար ստացունել :

Յաւալի է որ գարոցաց խնամատարութեան և
հասարակաց շինութեանց նման՝ աեզային պիտոյքը լը-
րացնելու յատկացեալ գումարի մը վերապահման ակ-
նարկող պարբերութիւնը բայցորոշ բառելով շարադ-
րուած չէ :

Կարելի է ընդունիլ սակայն թէ այս պարբերու-
թիւնը կը պարունակէ յինքեան արժէք մ'ունեցող
ելմտական ակզրունքի մը գաղափարը . և այն ըսկըզ-
րունքն , ըստ մտաց աէրութեանց , յետագայ բառ-
ուերով պէտք կըլլայ պարզուել . այսինքն թէ , տուր-
քերն երկու կարգի բաժանուելով , առաջինը , որ
մաքսացին և աղային տրոց հասոյթէն բաղկացեալ է ,
պէտական պիտոյց պիտի յատկացուի . իսկ երկրոր-
դը՝ որ վիլայէքին ընդհանուր եկամուաներէն գոյա-
նալի է , նախ և առաջ , նահանգին վարչական պաշ-
տամանց , և առա մնացորդին մէկ մասը տեղական
պիտոյից սեպհականուելով , միւս մասն ալ և . Պօլիս
պիտի յուղամիուի : Եթէ այս մեկնութիւնը ճըշ-
գրիտ է , այն առեն յուլիս 3 ի ծանուցագրոյն աւ-
ուաջարկութիւնը քիչ չատ համաձայնած կըլլայ Եւրո-
պական Տաճկաստանի նահանգաց վարչական կազմա-
կերարութեան ծրագրոյն , որ Բ. Դրան կողմէ Արեւել-
եան բումէլիի Եւրոպական Յանձնախմբին քննութեան
մատուցուած է , 19րդ յօդուածին :

Արդարե սա հաստատոն բարենորոգում մի կը

կայանցունէ , ըստ այնովէ կը նույիրագործէ ոյն սկզբ-
րունքը որ կը պահանջէ թէ՝ նախառաջէս պէտք է նա-
հանգոյմն ծախըք մասնակտարուել , արոց մի մասին
ուսմունքը . բայց էտկան պոյցիմն է թէ՝ այս սկզբ-
րունքը վարչական բարենորոգմանց Մամախմբիլն ար-
դէն իսկ ընդունած երաշխառութեանց համանը-
ման երաշխառութիւններով ապահովեալ ինի : Բայց
՚ի ամանէ , ստորագրեալք պարտին նկատել տալ թէ՝
չէ կորելի՝ վաղուց գրաւի գրաւած եկամուաներն ,
այս ինչ կամ այն ինչ գործածութեան յատկացնել :

Ապակեղունացման սկզբունքը , որ այնքան հար-
կաւոր է կեղունական իշխանութեան կրօնէն տար-
բեր կրօնի հետեւող ժաղովորեան մը բնակած նահան-
գաց համար , քիչ գոհացուցիչ եղանակաւ բացատ-
րուած է Զեր Վակեմութեան ծանուցագրոյն մէջ :

Անհնար է արդիւնաւոր բարենորոգումներ ակբն-
կուել քանի որ ընդհանուր կառավարչաց կացութիւնը
կատարելավէ սրարեփիսուած չէ : Արդարե ծանու-
ցագիրը նշանուել կուտաց թէ անմոն իշխանութիւնը
պիտի ընդարձակի և պաշտօնին երաշխառուեի .
բայց այսօրինսկ ընդհանուր վատահացուցմանք խըն-
դիւը լուծելու տեսակէն չեն :

Մինչև որ ընդհանուր կառավարչին իշխանու-
թիւնը ընդլացնումն և անոր պարուոց կատարման
համար բացարձակապէս կարեւոր երեւցած պատաս-
խանադրեալ չընին , և մինչև որ բացորոշ երաշխա-
ռութիւնը ընծանուած չըլլան այն բարձրաստիճան
պաշտօնին իւր պաշտաման տևողութեան նկատմամբ

աշխարհագրական սահմանաց սրբազրութեան հարկն
յառաջ պիտի բերէ:

Այլ ասկայն, այն յամուրդներէն՝ որ տեղի պիտի ունենան առաջադրեալ մարդահամարին գործողութեանց պատճառաւ, Բ-Դուռը չկրնար իրաւունք ստանալ ատիարդական կերպարան մ'ընծայող միջոցներուն գործադրութիւնը յապաղելու համար :

Ամենակարեւոր է՝ առանց ժամանակի կրթատեան՝ իրականացունել այն բարենորոգումներն՝ որ յատկաց եալ են Հայոց կեանքն ու ինչքը աստիշովելու . ձեռնարկել անմիջապէս Քրդաց ասպատակութիւնները դադրեցնելու միջոցներուն, գործադրել անյապաղ ել մտական նոր կազմութիւնը, առելի գոհացուցիչ կացութեան մը վերածել առժ ամանակեսց կերպիւ, դինակիր պահանորդութիւնը, և մանաւանդ պարզեւել ընդհանուր կառավարչաց աւելի կայուն իշխանութիւն մը և ընդարձակագոյն օգատափանատուութիւն :

Իրեւ եզրակացութիւն՝ ստորագրեալք կը հրաիր են միւս անգամ ևս Բ. Դրան ուշադրութիւնը սա՛ է ական իրողութեան վրայ որ՝ Հայաբնակ նոհանգաց մէջ մուծանելի բարենորոգունք, սարտին լինիլ համապատշաճ տեղական պիտոյից և գործադրուիլ ընդհակողութեամբ Տէրութեանց, ըստ բանից յանձնառութեանցն, զորս դաշնագրած է նա մի միջազգային մուրհակաւ :

Ստորագրեալք և լն.

(Ստորագրութիւնք)

Համֆելոն	Կօշըն	Թիսօ
Խօվիգօվ	Քօրքի	Քալիս

